

ՀԱՅՈՅ ԵՒ ԿԱԹՈԼԻԿՈՅ ՀԱՐԿԱԽՈՐ ԳԻՏԵԼԻՔ ՄԲ

Մեր բաժանորդներէն մէկը առանձին նամակով մը կինդրէ որ հրապարակաւ իմացընեմք իրեն եւ բոլոր մեր ընթերցողաց թէ արդեօք ինչպէս հասկընալու է այն ցաւալի լուրը որ հրատարակուած է տեղ տեղ, այսինքն իր քէ Մարաշի ու Զէյթունի հայերը՝ երեսուն հազար (։) հոգի, իրենց երուսաղեմի պատրիարքովը, վարդապետներովը եւ այլն եւ այլն՝ հռովմէական կաթոլիկ դարձեր են. եւ երբոր մէկը հարցընէ այդ լուրը տարածողներուն թէ ուսկից է այդ համբաւը, պատասխան կուտան թէ Մոսկովskia Բնութան անունով ուսւ լրագրին 19 թուահամարին մէջ այսպէս գրուած է:

Արդ այդ լրագրին խօսքերն ահա ասոնք են. « Տաճկաստանի Մարաշ քաղաքէն կդրեն « անցեալ նոյեմբերի 18-ին առ կոստանդնուպոլուսոյ գաղղիական լրագիրն Courrier d'Orient, « թէ այժմ՝ այն տեղը արտառոց (странное) « շարժում մը կերեւի կրօնական, եւ թէ « Հայք կցանկան լատին եկեղեցւոյ հետ միանալ: Նոյն իսկ հայ-կաթոլիկները, որ իրենց « համար յատուկ ծէսեր ունին, նոյնպէս « կցանկան միանալ լատին եկեղեցւոյ հետ: « Այս ցանկութեան վրայ տեղեկութիւն առ լուցեցաւ երուսաղեմի (լատին) պատրիարք « Վալէրիային, եւ նա այն տեղ յուղարկեց « Սուրբ երկրին (այսինքն Լատինացւոց վանքին) մէջ գտնուող կուգովիկոս Ռաւէննա « վարդապետը, որ երթայ հասկընայ թէ « գործերն ինչ վիճակի մէջ են, եւ իմաց « տայ իրեն: Հայրն Ռաւէննա իրեն յանձնուած պաշտօնը կատարեց ու ճամբայ ելաւ « Մարաշէն: Ցետոյ ուսւ լրագիրը կաւելցընէ թէ « Այս լուրը հրատարակուած է « նաեւ կոստանդնուպոլուսոյ Հայոց Մասիս լրագրոյն մէջ: Կարծիք կայ թէ Մարաշը իր

« ու Զէյթունցիք, որ երկու տարի չկայ՝ « այնչափ ուժով իրենց ազատութիւնը պաշտապանեցին, այս անակնկալ բաղձանքն ունեցեցին՝ գեր են՝ գրգուելով Գաղղիոյ տէրութեան « ու միսիոնարներուն առատ առատ խոստանական մունքներէն» :

Մեք ոչ գիր ունիմք Մարաշի կողմերէն այս նիւթիս վրայ, եւ ոչ գաղղիական լրագրոյն այն թիւը՝ ուսկից որ Ռուսաց լրագիրը քաղեր է այս տեղեկութիւնը. բայց Մասիս լրագիրը իւր 613 թուոյն մէջ այսպէս կըսէ. — « Մարաշէն նոյեմբեր 18 թուով հետեւեալը կդրէն մայրաքաղաքիս Քուռիէտ' Օռիան լրագրոյն:

« Նշանակութեան արժանի կրօնական շարժում մը կայ հոս:

« Հայերը լատին եկեղեցւոյն յարիլ կուղեն: Հռոմէագաւան հայերն անգամ որ « ինչպէս գիտէք՝ իրենց առանձին ծէսն ունին, նոյնպէս լատին եկեղեցւոյ յարիլ կուղեն. վասն զի իրենց առաջնորդէն տժոհու են, որ 4000-էն աւելի ժողովրդեան համար « երեք քահանայ միայն ունի:

« Նոյն իսկ Զէյթունի ժողովուրդն ալ կուղէ լատին եկեղեցւոյ անգամ ըլլալ. եւ թէ « Մարաշը ու թէ Զէյթունցիք Գաղղիոյ « փոխահիւպատոս Պ. Մօլինարիին գիմեցին « եւ կպահանջեն որ իրենց իզձը կատարուի:

« Այս փափաքնին երուսաղեմայ պատրիարք Գերապատիւ Վալէրիա եպիսկոպոսին « Հաղորդուեցաւ, որն որ Սուրբ երկրին մէջ « Հալէպի տեսուչ Լուգովիկոս Բալէննա անուն վարդապետը հոս զրկեց՝ իրաց վիճակը քննելու եւ իրեն տեղեկագիր մը ընելու:

« Հայր Բալէննա ալ իր պաշտօնը կատարելով քաղաքէս մեկնեցաւ» :

Եթէ ստոյգ է կաթոլիկ Քուռիկ ՇՈՒԽԱՆԻՆ
պատմածը, այսպան է ահաւասիկ այն կողմի
Հայերէն ոմանց կաթոլիկ դառնալ ուղելուն
պատմութիւնը. որ բերնէ բերան անցնելով,
եւ մանաւանդ կաթոլիկաց բերաններուն ա-
նոյշ գալով, տես թէ որքան փոփոխութիւն
առեր է: Լատինացւոց յափուչին Վաղերկա եպիս-
կոպոսը համարուեր է երուսաղեմի Հայոց պատ-
րիարք, — որ դեռ Ընտրուած ալ չէ. Փատէ
Լուիձի Ռաւեհնա տօմինիքան իտալացի կրօնա-
ւորը համարուեր է Հայու վարդապետ. շարժումը
եւ ցանկութիւնը համարուեր են գործ կատարեալ.
երեսուն հազար հոգւոյ համրանքն ալ աւել-
ցուեր է իբրեւ կնիք ստութեան համբաւոյն:

Եւ նախ՝ յիրաւի յայտնի է որ ինչպէս
հին ատենները, նմանապէս այժմ՝ այն կող-
մի Հայերուն այս բանիս գրդողները պապա-
կան միսիոնարներն են, որոց սովորական
արհեստն է՝ արեւելեան ժողովրդոց քաղա-
քական կամ նիւթական խեղճութենէն ա-
ռիթ առնուլ՝ զանոնք հռովմէական ուռկա-
նին մէջը ձգելու համար. Մարաշի ու Զէյ-
թունի Հայերուն Գաղղիոյ տէրութեան դի-
մելը, եւ իրենց իրաւանցը պաշտպանու-
թիւն խնդրելը արդէն յայտնի էր մեզի:
Յայտնի էր նաեւ Պօլսոյ հռովմէականաց Դ.
Հասունեան եպիսկոպոսին այս խնդրոյս մէջ
Լուսաւորչականաց հետ Համաձայնիլը հե-
ռատես շահախնդրութեամբ՝ իջատագովու-
թիւն իրաւանց Զէյթունցւոց. ուստի ամե-
նելին զարմանք չէր որ լատին միսիոնար-
ները, եւ ընդհանրապէս ամենայն պապա-
կանք, պիտի ջանային Հայերուն խոստանալ
զօրաւոր պաշտպանութիւն, ազատութիւն,
Հարատութիւն, մեծութիւն, գուցէ եւ թա-
գաւորութիւն, եթէ յանձն առնուն կաթո-
լիկ դառնալ գրեթէ նոյն ճանապարհը ըըռ-
նելով, ինչ որ կբռնեն յայսմ մասին մահ-
մետականք՝ որք իրենց սրբազն պարտք
մը կհամարին ըսել քրիստոնէից՝ թէ կիլ
միւալիման ոլ, եւ կխոստանան նոցա ամէն տե-

սակ հանդստութիւն եւ փառք ու պատիւ
մարմնաւոր եւ հոգեւոր:

Այս այսպէս լինելով, միթէ զարմանք է
որ այն կողմերու խեղճ Հայերը՝ յուսահա-
տութեան մէջ ընկնելով եւ անձարանալով՝
խոստացած լինին Գաղղիոյ կաթոլիկ հիւպա-
տոսներուն (յօնտուշներուն). թէ պատրաստ են
պապին գլխաւորութիւնը ճանչնալու: Զեմք
գիտեր որ այդ խոստամունքն ընողները իրենց
խոսքին վրայ կեցեր են կամ պիտի կենան
թէ ոչ. բայց այս լաւ գիտեմք թէ լատին
եպիսկոպոսն ու կրօնաւորները անշուշտ մեծ
ուրախութեամբ եւ գործունէութեամբ այս
բանիս յաջողելուն պիտի աշխատին: Այս
չափը միայն հարկ կհամարիմք ըսել՝ իբրեւ
իպատասխանի մեր բաժանորդին հարցմա-
նը՝ թէ այդ գործողութեան մէջ քանի մը
Հայոց ըրած կամ ընելու գործը իրօք ոչ
սակաւ նման է այն առակին որ կըսուի,
«Ծովն ընկնողը օձի կփաթթուի . . .» Ապա
թէ ոչ, ամէն մարդու ալ խելքը կհասնի
որ բոլոր Մարաշի ու Զէյթունի Հայերուն
մէջ կարելի չէ գտնել մէկ լուսաւորչական
Հայ մը՝ որ իբր թէ աստուածաբանական
ուսման խորերը թափանցելով՝ կամ թէ
միսիոնարներուն խոսքերը պատգամի պէս
ընդունելով, համոզուած լինի այս անտեղի
նախադասութեան թէ «Արտաքոյ հռովմէա-
կան եկեղեցւոյ չիք փրկութիւն». եւ թէ
իւր հոգւոյն փրկութիւնը ապահովելու հա-
մար՝ պէտք է պապին ոտքը համբուրելու
գիմէ այնպիսի ժամանակ՝ յորում նոյն իսկ
պապական ժողովուրդները հազարներով բիւ-
րերով կձգեն կփախչին ամէն օր պապին
փարախէն:

Զեմք կրնար խոսքերնիս վերջացընել՝ ա-
ռանց այս երկու դիտողութիւնս ընելու:
Նախ՝ թէ ինչպէս որ շատ ցաւալի բան է
լուսաւորչական Հայու մը համար Courrier
d'Orient կաթոլիկ լրագրոյն տուած լուրը,
թէպէտ եւ անկատար, թէպէտ եւ անորոշ,

նոյնպէս ալ զարմանալի՝ որ Մասիս լրագիրը (որ այնքան մօտ է եւ հմուտ Մարաշու եւ Զէյթունի գործողութիւններուն) այդ լուրը առանց ամենեւին մեկ խորհրդածութեան մը հրատարակեր է, որոյ վրայ կերեւի թէ Մոսկովsk Բեձոօստի լրագիրն անգամ մեզի պէս զարմանք կցուցընէ իրաւամք, եւ հարկ կհամարի գոնէ մէկ քանի տողով ճշմարիտ խորհրդածութիւն մը ընել այն լրոյն վրայ:

Երկրորդ՝ թէ գաղղիական լրագրոյն խօսքերէն յայտնի կտեսնուի որ լատին միսիոնարաց այս բանիս մէջ իգործ դրած նախանձայուղութիւնը, ջանքը, աշխատութիւնը այնքան մեծ է որ կրցեր են նաեւ այս անգամ կասկածելի ցուցընել հռովմէական հայոց ուղղափառութիւնը, ուստի հարկաւ հետացընել նոյն իսկ Դերապատիւ հասունեան-

ցին եւ նորա կուսակիցներուն եւ կամ լիբանանու կաթոլիկ կաթողիկոսին (?) գործակցութիւնը իպաշտպանութիւն Մարաշցւոց եւ Զէյթունցւոց, եւ իրենց յորդորանացը մտիկ ընող Հայերուն հասկըցընել թէ կատարեալ ուղղափառ եւ հարազատ որդի հռովմէական եկեղեցւոյ լինելու համար՝ պէտք է բոլոր հայկական ծէսերն եւս մէկդի գնել, եւ իզմիրու Զահկեցւոց պէս բոլորովին լատինանալ:

Վերջապէս հարկ է արդեօք այս ալ աւելցընել թէ ահա այս կերպով եղած է գրեթէ ամէն ժամանակ լուսաւորչական Հայերէն ոմանց կաթոլիկ գառնալը, ինչպէս որ յայտնապէս պիտի տեսնուի այն ընդարձակ գըրուածքին մէջ զոր կպատրաստեմք ընդ անուամբս «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄՏԱՆԵԼՈՅ ԿԱԹՈԼԻԿՈՒԹԵԱՆ ԽՀԱՅՍ, իսկզբանէ անտի մինչեւ ցաւուրս մեր»:

ԱՌԱԿԻ

ՎԱՐԴ ԵՒ ՑՂԱՅ,

Երկընցուց տըղայն թաթիկ
Որ փըրցընէ վարդ գեղեցիկ.
Թաթիկը ծակեց փըշիկ,
Եւ ճըւաց նա յոյժ սաստիկ:
Զըւարձութիւն մի սընսոտի
Տես որքան մեզ սուլ կընըստի:

ԿՐԻԱՅ ԵՒ ՄՈՂԵՍ.

Ինձ կրիայ, կանչեց մողէս:
— Ինձի խեղձ ինչու կըսես:
— Հապա գուն ուր որ քալես:
Տունդ ալ հետըդ կըկըրես:
— Զէ, ես խեղձ չեմ, քո արեւ.
Օգտակար բեռն է թեթեւ: